

րիներու մէջ ձեռք բերաւ բոլոր այդ արագիները:

Տատամասին, երբեմն ըստ երեւոյթին չափազա՞ն երկար կը ունի, ու նոյնիսկ ինչ չափազա՞ն երկար կը ունի, ու գահերու հոգւոյն մէջ տեղ տալ կասկածանքին ու վախին. բայց ի վերջոյ, պահանջուած վարկեանին հոգեկան կորովիք, քանչութեան ակեր ունենալ ներուը՝ բանալիք, Այդպէս եղաւու Երբ պէտք էր կողմ առնել, զիմազգաւել վտանգը. այդ ևս զիտցաւ ընել:

Ու աշխատեցաւ, որքա՞ն աշխատեցաւ. չնկելու պէս Խնկաւ իր աշխատութեան սեղանին վրայ: Խորհրդանշակա՞ն վախճանը:

• Այդպէս կերտուած եղաւ Անձը, Մարգը մեր սիրելի ու միծ Սրբազնին մէջ: ԱՄարդ ենք և ոչինչ մարդկային օտարէ մեզից, ըստւած է: Անշուշտ կարելի է խօսքը ըստ իրեն համար եւս: Հակո՞ւմ մը եսակիցրուութեան, բայց այդ կերդոն առնուած եսը զիտէր նուէր տալ ինքինքը պէտք եղած ատենը:

Փառասիրութի՞ւն. բայց երբ այդ փառաքին ցոլքը եկեղեցւոյն համար է:

Տկարութիննե՞ր. բայց ի վերջոյ յաղթահարուած ինքնակատարելազորման ըլլիստասպայի իտէալով մը առաջնորդուած կամքէ մը:

Թորգոն Սրբազնի գուլի գործոցը՝ իր մէջ իր կերտած Անձը պիտի մայ:

Ծինուած էր այդ Անձը ըստ երեսոյին իրարու հակասող տարրերէ որ ուրիշներու մէջ զիրար պիտի չեզոքացնէին: Պետի վայել հեղինակութենէ ու ծանր շուք և միւնոյն ատեն փափութենէ, յորգոն գորովէք. խորին լըջութենէ եւ զուարթախոս սրամութենէ. իրատես գործնականութենէ եւ բանաստեղծական ու կրօնական զգացումէ մը կենաքին էութեան:

Գերագոյն չորհ մը սակայն կարելի կը դարձնէր իր մէջ այդ բոլորին հաշտեցումը և թոյլ կուտար իրեն այդ հակադիր բնեռներին մէկէն միւսը երթալ ինքնարեր շարժումով մը: Իր ընուհին գաղտնիքն էր այդ:

Ցուլքը ծանր Պատրիարքը եղաւ որ սակայն քաղցրագոյն Հայութեամբ մը զիտէր մօտենալ հոգիներուն և մսիթարել զանոնք: Ու հայ մեծ եկեղեցականի Սրբազն օծու-

թիւն մը այդ երկու կեցուածքներուն ալ վրայ:

Որով ու գերազանցօրէն՝ մեր Սրբազն Պատրիարք Հայրը:

Երբեք Օրինակ մը պիտի երեայ, իրբե Հրաւէր մը պիտի խօսի, ու իցիւ երեայ ու խօսի իր Անձը նոր եկող մեր Սերունդին՝ որպէսզի տայ ան ալ մարդեր:

Ցիշատակդ անմե՞ն՝ Շուք ու Շնորհ Սրբազն:

Երուազիմ

Շ. Ռ. Պէտրէսկին

Ա. Չ Ի Ն Պ Ա Տ Կ Ա Ռ Ա Ն Ք Բ

Սոյոյ արժանիին առջեւ ի վերջոյ կը լրեն կիրեւը, եւ կը դարդին հակառակութիւնները: — Մրժին փաստն աւելի հզօր է քան մէկին ապացոյցը. զզացուած համոզումները աւելի ուժեղ են քան մածուածները. զի միտքը կը լրէ երբ սիրը կը խօսի, ու նշանակած արժանիիք միտքն աւելի սիրէն է որ կը բդիի: — Այս է պատճառը որ մարդու մը խօսէն ու զարձել ալ աւելի ազգեցիկ է իր նկարագրին օնուիր, ուրիշ բացատրելաբեր՝ անձին պատկանամբը, որ ցոյն է հոգիին: «Հոգի առաւել է քան զմարմին». անդիմադրելի բան մը կայ արշաւել բարոյական այն զօրութեան մէջ, որ ուղարկի անձէն, այսինքն հոգիին կուզայ, եւ զրք կարելի չի փոխարինի արտայատութեան ու եւ ուրիշ կերպով: — Ցասաւմը՝ զոր կիրքի յանկածական բլնկում մը յանախ կը պայթեցնէ զաղափարի մարդուն դէմ, կը փարատի անոր լոկ մէկ նայուածին աւշեւ. ու իր մօլուցին մէջ անակրեալարտէն ինքնազպուած, յարգանէն նամբար կը բանայ անոր առջեւ, ու ան կ'անցնի, ինչպէս նառազայր մը խաւարին մէջէն, անըուկ հանդիսաւորութեամբ:

«Ա. Ռ Ե Ց Ա Ր Ա Ն Ի Ճ Ա Մ Մ Ր Է Ն»